

ԳՐԱԿԱՆ

ՍԱՇԻՄԱԿԱՆ

(ՀԱՆԴԻՌ ԶԳԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ)

Տեղիր կան որոնց մեղի պարտադրած անհաջող կամ անակնկալ տոպաւորութիւնը քիչ քիչ կը մեղմանայ, զորմին ու զիմին միշամառնեամբը, վերածուելու համար ի վերջոյ զրեթէ սիրաւէտ զգացումի մը: Աւրիշներ, որոնցմէ մեզի հեղուած զգայութիւնները չեն կրնար անձնաւորութիւն, զրբաւելու համար օրոշ բարձեր մեր հոգեկան անզատանեն, վասնդի իրենց տարտամութիւնը կը զունատէ, կ'սպառէ զիրենք չատ արադ, թիւրեղացման բախուը զլանալով անոնց: Պիտի չասոսիմ այն միւներէն ալ, որոնք չեն զիսեր ինչ անմեկնելի օրէնքներու ճնշումով, մեր ները ըլ միան կապուած տրամած, երկիւզառիթ յուլերու և նման ածխացած գերեզմաններու կը պառկին մեր հոգեղաշտին վրայ, յամա ու անհամանչ, իրենց զիմերը հետզետէ կարծրացնելով: Ցիշատա՞կը մեր լացերուն, այլպէս մայոլ, այլէս շիրիմ, երբ կ'ուզենք փախչիլ մեր ներկայէն բայց կը փախնանք մեր զերեզմաններէն:

Ո՞րն է ասոնցմէ սա տարօրինակ քաղաքքը որ կայ զրեթէ ծովեզերքին, կը սկսի բայց ՀՊԱՅ: Վասնդի երբ ուաքերդ կը զնես ցամաք, վախին տակն ես անժուենիլ խուժումին: Կը զդաս որ քայլերաւդ շրչիւնը, առանց ուզելուզ, կ'արթընցնէն զարերը որոնք ուս տալով իրարու կը բարձրանան տրամութեամբ: Ու իրենց թևերուն տակ ամփոփուած խովքքը կ'արձակուի, նման մահանուս զգացումի մը, ըլլալու համար սա վայրապատկերը, երբեմն կորաքամակ պարիսպ, ուրուն զօղցուած ըլլայ քաղաքքը, երբեմն՝ խմբակ մը բորսա տուներու որոնց կրացած պատին խոնարի կենզանի մը կը նայի քեզի ու կ'սպառէ տան մանուկին զէպի նոր եզիստոս մը, երբեմն՝ սպազիաց մենասատներ որոնք վիրաւոր կառնաչի մը վարչամակէն սլաքի մը պէս անցք կուտան խաչի մը թիւրուն ու կը գորչանան, նման իրենց կամարներուն տակ պուտ զուտ զեզնող հոգիներուն:

Բա՛ ծովեզերքին է սկիզբը այս քաղաքին: Աւելի ճիշգ պիտի ըլլայ զայն երկարել մինչեւ չորս ժագերը սա մեր աշխարհին, քանի որ ինձի պէս ամեն այցորդ զայն իր հետ կը բերէ քիչ մը. զայն արզէն անի իր մէջ: Այդ մեծ աշխարհի մասին, անզրանիկ իմ մատապատկերս, մեր զեղէն զուրս:

Անուր Վերիսաղաւմն էր եղած, զօր կ'երգի ին մեծ շուքով զարձող հաճիները երբ զանգակին ու հրացանին համարուի նուազին մէջէն ձնբազիր

կը յառաջանային զէպի ժամուն խորանը: Անոնց հականին վրայ քանի քանի հեզ իմ մանուկի երեւակայութիւնս ասոտ է ունեած, կարմրաւուն ութիւնոր ասազը մեր ուխատին ու տառապանքին, այն օրերուն ալ այն քան իրաւ մեր մեծերուն հակասին:

Այսորուան պէս կը հնչէ հոգիիս մէջ միօրինակ ու մելամազնու եղանակը

« . . . եկայց ի սուրբ երտուազէկ մ . . . » այն թօնով որով արքայութիւնը կը թելարպուէկը մեր մանկութեան, մատազ մեռած աղու մը զըւխուն, երբ ամբացաւ մը կ'արձակէր

« Փ վերին եւրասապէկ մ . . . » ը:

Դինզակ ու անխուսափելի կրկնութիւնը: Դրեթէ նոյն է համբան — որ, հոմայ, անրիսակ մազերու ոլորք մը զիսուս — կը թեթենայ, կը քաղցրանայ զէպի իմ մանկութիւնը, խարսկաչ՝ հակառակ որը ըլլալուն: Այն օքերուն մեր ժողովուրզը արտեր ու ցորեն անէր ու բաց սիրս մը:

« . . . »

Ո՞րն է այս քաղաքքը:

Կը սահին կողերը, վիրաւոր՝ զեզին պալարներով:

Ու կը նայիմ թշուառ ըլլուներուն որոնց վրայ անէծքի մը քղամիթը կը յամասի կարծին ծանրանալ, ընելու համար զանոնք այլքան ասապահար, զդրախս, զուրի ծիլէ ու ծաղզէկ: Հողի տեղ զորչ ստե մը, տեսակ մը պատանք: Որոնց իրարու ագոյցը կ'երկարածուի, յուսահասող միօրինակութեամբ մը, կազմուն համար սահնակիր երեսը հակայական ալեկոծման մը, խոնարհող ու ամբարձող, մինչ նիհար, զրեթէ սուս կանանչ մը երեխն ասեղնազարդ երիդ մը զժուարաւ կը յաջողի կարակնել անոնց փաշութանցքներուն:

Reportage ?

— Միտքս չանցնիր ատիկա, մանաւանդ հիմա երբ հոգիէ ու խորքէ անմասն հարսարապետութիւն մը իր խազտ ու խուժ թանձրութիւնները սոնքալով կ'ամբարտակէ սա տեղերուն հնաւանդ ու իրաւ սուզին վերե: Ու զառն է ինձի յամենալ նորէն, ալ չնշուելու զատապարտուած սա բազմազարեան քաղցրութեանց, համեստութեան ու խորութեան, որոնք սոկի ըլլախուները եղան մարզոց հոգիներուն երբ արժէքը սոկիով չէին չափեր, ու կեսանքը զատելի ապրանք մը չէր տասմի, ճիբանի, սպականութեան կենզակերպէն, վասնդի մեզ այսքան թշուառ ընծայող մեր ողբերգութիւնը չի կրնար ծագիլ ուրիշ արեւ ներքեւ: Այս արտամութիւնները սոկիունի իսկ հիմա մեզը է զարձեր եթէ ոչ ամօմ: Թող եղէք հնել մը իր զերեզմանէն ու փորձէր քայլ փոխել սա փողցներուն մէջ աղնուական բանասանեղը որ երգեց Լինն ու խաչիութիւնը ու Քայլի Արեւելի իր համբարզութիւնը խունկի ու յուղումի հիւսիսայցի մը նման սրտառուչ ութիւնուն գիտաց աւանդել: Ու կը զրկիմ ընթերցողը ան միւներուն որոնք տակաւին քառար զար մը առաջ մինչեւ, զարնեկէց սա վայրիքը ուրառում զեղեցկութիւնը, զգրդող հո-

ծութիւնն ու թելազրականութիւնը սեւուցին չքեզ ու խոր էցերու վրայ՝ անոնց՝ սրոնք իրենց ներքին երազը արևմտաքեն փափանելու նիգին մէջ կրկնազիւ սրտառուչ, Գալիլիայի զարթափերուն, Սիոնի մշտամշուշ սարահարթներուն վըրայ երիշազար ամույ բիւրեղացած նէքեաթ մը լուծել, աեսնել, շշափել չանացին ու զրեցին մարզոց սրտին խօսող անման քրթուածներէն։ Ակրոպոլիսին վրայ աղօթող վիուկին սըրտայարժ օծութինը, Տիբերիայի լիճին ափերուն . . . ։ Ու ոմիկէանէ ովկէան իր խոռովը ընդ քարչ ածող միու կախարդին դպայութիւնները երր կը մանէ հայոց պատրիարքարանը եւ կը նուանուի նաևի զիմակոյ մեր վարդապետներուն աներարան թափանչէն . . . ։ Աւազ՝ միաքի այդ հսկաներուն աեղ հիմա commiss - voyageur նէ, կամ մեծ թէրթերու թղթակիցը որ անութին թուղթ, ինքնաւարժով կը սուրայ, մեծ վաճառառուաներու ապակիներուն մէջ հետապնդելով այլազէս հնահակ, թիւ, տրամ, յուղումները։ Զի հիմա մարզոց հազիները հիւանդ են նիւթէն, ու անցեր՝ ժամանակը երր ոսկիին ու վայելքին զմնիկը չէր խղճեր մեր սիրու . . . ։ Պարզամիտ, հաւասայեց քրոնիկագիրներէն մինչև սա հրեայ լրազրոցներուն արդիական յօրդարանուքով բարձրաթուի թափուրը։ Ու, Ասոյ բարձրաւանգակներէն ըեռ մը մօրուքի ու ծով մը հաւատքի մէջ անձնանաչելի ու խատաւոր ծերունին, սրուն շառաւիզէն նըրենի մեր, վեղարազ լըջացած բայց նոյն քան արտայալիք։ Արոնք վիսինիփիսի զզացին այս վայրերուն անուան կարօսը, — աշուղ կամ խմառաւակը, երր կը մանէին Աստաւածորդիով յագեցուն սա խորհուրդէն ներս ու կը փնտակին անոր անթառամ շունչին հուրն ու շաքարը, մայլ առանքներու կամարներուն ներքի . . . ։

* * *

Ա՞ն է որ կը յորդի աչքերէս, լայննալու աեղ զէսի վեր կոնակուող սա քաղաքը, հեղութեան մը պէս կառչած իր անուենին երր ամէն ինչ զայն կը հերքէ չորս դիս։ Արեհերքը։ Զայն զանելու համար ուկար պիտի ըլլար փախչիւ սա պողոսաներէն ու սուզուիլ զոհներէն ներս ուր ապաստան է զաեր պարտուած անցեալը, պարիսպին ետին ինքինը քրիզած, սունի նմանող ուսեցցեն ներու խորը։

Նոր քաղաքը։

Ուր ամբական է արևմտան ոճին յեռուածքը, անոր թայլ ու կէս մը պոռու մէկ փափոխակը։ Ա՞ն որ արագ արագ կերպարանափոխ կ'ընէ սուրիական ափերը ու նեղուանան սոսանները, սոնց վաղնչական, զորչ ու փառաւոր ժուժական մէջ ապօռուած նոյն զիմակին ներքին մը ու ապուոր սա չէնքերը, իրենց անութիւններուն մէր պարզաբն ու ապօռուած մարմինը կը մասնէ չուրին պակասը, իր ապազուն միսերուն վրայ բարակ մտգունութիւն մը — ի՞ր արինէն, ինչպէս կը ըշընչան իրենց չընորին զիմուն։ Դեղնորակ մազերու պակին մէջ փորազրուած սրմանկարի մը նման, կաթէ հիւսուած այդ զէմքը, զոր չի հասկնար զեղչկունին։ Հեռաւոր քո՞յլ։ Ով զիտէ։ Ու կը քայէ, ներդաշնակ ու նուրբ ու արտմահար, չընորին միամիտ աղջիկը, այնքան անորդի բայց այնքան իրաւ, հաւատարիմ իր խորհուրդին որ մարդ կը փարձուի անոր ծացին վրայ թիսուս մասու կը փնտակէլու։

Երուսաղէմի մէջ, այդ ոճը սուքի է նետած անհարազատ քաղաքը մը, սրուն մեծ աշտարակները չես զիսեր ինչու կարօսը կը բանան սրացիկ կամորիկներու կամ մինարէներու, զդրնդակօրէն պակսող։ Փոխարէն՝ մեծանութիւնը մէջ կը բանայ ամէն հայու սրտին ներ։ Իրարմէ մեծ ու ապուոր սա չէնքերը, իրենց հականին ամբական արտմութիւններէն զէսի փառք կարելի յարութիւններուն։

Ներ, իրարմէ անկախ, իրարու թշնամի նոյն իսկ, զանազան երկիրներու հաշակները այզպէս ցուցագրու։ Կուպրէ թուզթիւր — նոր օրերու փազոցը — զանոնք կը զատեն կզիակներու։ Աչ մէկ հնեսուազականութիւնն վահապատուններ, պանզաներ, սիննաներ, հիւանդանոցներ, տափակ բայց տարածուն, արևմտաքեն նոր բերուած ու բանի անդասուրուած՝ պողոսաններու ազուցուած քին։ Հաստ ու լացիկ, քիչ մը գեղջուկ բայց առողջ։

Ու լայն մայթերուն վրայ աշխարժ, նըրաւարա մարմիններ, սրոնք համաշխարհնիկ վայելքին ու արզուզարզին բոլոր զիտաւթիւնները ոճի են հանած ու մեծ սստաններուն հեշտապար կը պարտցնեն իրենց հոտէն։ Արքենի այդ մեերուն վիրաւորող գեղջկացութիւնը երր կը ձնջքեն մութ ու զոյ ամբոխը ու ծաւի իրենց աչքերուն կաթը կ'աղքերացնեն, նուազէն շղթայուած թշուառական նայուած քներուն հետ կազմելով յուզի հակապատկեր մը։ Երքենն, աղջնակ մը, սրուն հասակին մէջն անապատի ժառերուն մերկ սալացքը կը զարնուի հոգիիկ, ի սրուն մարմինը կը մասնէ չուրին պակասը, իր ապազուն միսերուն վրայ բարակ մտգունութիւն մը զարդարակած մարմին մը — ի՞ր արինէն, ինչպէս կը ըշընչան իրենց չընորին զիմուն։ Դեղնորակ մազերու պակին մէջ փորազրուած սրմանկարի մը նման, կաթէ հիւսուած այդ զէմքը, զոր չի հասկնար զեղչկունին։ Հեռաւոր քո՞յլ։ Ով զիտէ։ Ու կը քայէ, ներդաշնակ ու նուրբ ու արտմահար, չընորին միամիտ աղջիկը, այնքան անորդի բայց այնքան իրաւ, հաւատարիմ իր խորհուրդին որ մարդ կը փարձուի անոր ծացին վրայ թիսուս մասու կը փնտակէլու։

. . .

Ենուուզ քաղաք:

Որ ամերիկան սունկ քաղաքներուն հեքաթը կը կրկնէ արագ արագ ձածէկելով զորչ ամայութիւնները ըշջավայրին։

Մտազրազ կը կենամ լաստակերաններու առջի սրուցմէ ներս Ա. Յակորայ կառուցները կ'ոհաւորուին տենազագին փոյթի մը մէջ։ Քաղաքին սիրտին վրայ սա յաղթանակը արդար հպարտութիւն մը կը բանայ ամէն հայու սրտին ներ։ Իրարմէ մեծ ու ապուոր սա չէնքերը, իրենց հականին ամբական արտմութիւններէն զէսի փառք կարելի յարութիւններուն։

Անզգալարար հեռացած եմ արևմտաքեն ու անոր մշակոյթին մեծ մեջքերէն։ Անհան մարդին ինչպէս Աստուածոյ համբանները։ Յարէն ու զիրէն զէսի աւազանը մըր ցեղին յոյզերուն։ Անկամէն ու սորական արտմութիւններէն զէսի փառք կարելի յարութիւններուն։

Ու վեղարով նըրացած, սա օտարութեան մէջ հոգիիդ տարօրէն ընտանի մէր որ կը բանայ քարակայտերէն, տախտակներէն։ Աե բայց ցուցագրի այդ պատկերը կը տպաւորէ։ Մտազ զըրեթէ պատանի անոր զիմազիթը թաթխուած է ցեղային լըջութեան մը կիսաստուերին մէջ, որ

հայրենի լեռան գագաթն ու մեր կաթողիկեները կը խորհրդանչէ:

Չեմ համարձակիր հետը խօսելու: Խորհուրդը դիւրաբեկ է այնքան: Զգայութեան, մատաժման ու պատկերներու որսորդ, փարձառութիւնն ու վախը ունիմ «լուրջած երազութեան»: Ի՞նչպէս կ'ըսնէ զաղիացիք:

Տրոտուր:

— Եւ կարելի այդ բառով տարածել ինչ որ կ'արտածորի անոր անձնն: Սիւ իր պարեզօտին մէջ վայելագեզ, երիտասարդ այս վարդապետը զիտէ՞ արգեօք անոր բեռը իր մատ մը մարտոքին զոր տժգոյն ցաւ մը կը թուի զեղանաւորի աշխատի ու չի կրնար: Արեք պուտ պուտ բաներ կը վառէ անոր ճակատին բայց չի հանիր աչքերուն որոնք վեզարին կիսաստուերին մէջ կը տարտամին, հազիւ պահելով քաղցրութիւնը հայցի հայեացքին:

Կը քայիմ ետեկն, մանկացած բայց յուզուելով:

Ահա ուրիշ մը:

Աղերէկ՝ մօրուքն, բայց առոյգ՝ հասակին նետուածքով: Վերարկուն վայելու է զարձեալ ու վեզարին ցոլարձակ ծփանքը ազնուական տրամաթեան մը հետ կը գանձնաւորի, հովէն ծեծուելով բայց չըսցուելով: Կը խօսին իրարու հետ, աշխոյդ ու լուրջ նոյն տանին: Գաւառիկ չնշտով այդ բարբառը սրտառուչ է սա օստարութեանն մէջ ու սրտապնդիչ ալ, մինչ անսնց լայն թեզաններուն մէջ իրենց գլուխուը կը ջանան երկարել զեղնած ու ազտու երկու աղաք, արեւելքին անխուսափելի մուրացիկները, անգային ու կէս ձայնավ մը . . . : Անսնց փոքրութիւնը հազիւ կը պատսպարէ անտիական ու տառապանքը, վասն զի հարտար խաղարկութիւն մը զանոնք կ'ընէ զզուելի:

Մեծփոր կրօնաւոր մը, ամբողջովին կղակ ու ձնձրակ, կը հետեի տղոց շարժումներուն, բերանը բաց, շուշչէն նեղուելով: Ան կը շոյէ անդիտակցարար խարտեաչ ու նօսոր իր մազերը, տանին հեզ մը, իւղէն պաշարուած զբեթէ խրդդուած իր նայուածքը — ըսել կ'ուզեմ ակնցը — շոկուտելով մանրախարիսին իր քթին վրայ, մինչ ազատ ափին մէջ կը քրտնի սեւափակ ճանապարհացոյց մը, մերթ բացւող ու գոցւող: Հին քաղաք կը վնտաէ սա չքեզ պազուային վրայ: Հասա քրտնիք մը, ինչպէս ասոր հատը, փարին ուսեւ քքովը քովընտի հրուած զբրեցան յօրանչող ծալքերը, արեմին յուշուազարդ փուկերը և խաչով սկսող մէջ պասող իր համբակի սկսող իր համբիչին քովն ի վար մէջքէն ճանքը հանելի ինչպէս շահագրգուող առանձնապատկեր մը կը յօրինեն մայթը զրաւող բազմութեան մէջ որուն կէսէն տեւին կը կազմին խրայէլի որդիները, արեմուտքի մէջ զասկան կազմապարէն բաւական տարբեր: Հոս է որ այդ պատկերը մասնաւոր կնիք մը կը հազնի, ցեղին ամէն աննահանջ քանի մը զիծերը կարեարի հանելով: Երկու հազար ամեր երկարաձեզւած տարագրութիւնը օտարացուցած է այդ մարթերը իրարու, զերմանական, հիւսոսային ցեղե-

րու մարմնակազմութեան օրէնքները պարտազրելով սեմական ժագումին: Եքեղ, ժանեկազարդ սայլակներու մէջ մանուկներ, կաթէ շինուած, լեցւն, այնքան որ աշուկները զուրսէն զրուած, կարմատիկ ու լունքներու կը ննմանին ու անզիլիական մշուշին կամ ուսուած միանի մէջ զարերով զանգազ աճումներու հետեւ լուսուն կը ցուցաբերի: Սայլակներուն կրոյ տիբական յաւելումներով: Սայլակներուն կորին նոյն զիծերով սպասուհիներ, սուրբիական տարբով: Ու չես կրնար զանազանել Անգլիական, Քերմանական և խրայէլեան արիւնները: Հարիւրներով չոս, խաչոր, կրտամախոց այն զըլուխներէն որոնց քունքերն ի վար մազփ մանրիկ հիւսակներ կը կախուին, զեղնաւուն մօրթին վրայ սունձուած մանրանկար սիւնակներու նման: Խիս կամ ցանցաւ մօրուքներու մէջ կը թագուի անոնց խարիսխոր: Ու զունաթափ զիսարիկներու ներքին անհանգիստ ա'յն հանգարտութիւնը որ այդ ցեղին մոքի կեանքը կազմեց, ներքնասուս ամրախարիսխութիւնց յոյսին թեւերուն մէջը, բայց զուրսէն շարանակակ յաջնախառնով: Թափառական նեան վէկփի մը վերնագիրը չէ միայն այլ քարեւու տեղ չըրարուող, նայելու տեղ ինքզինքը իր ներքը կիզբունող, ու իր երազին պահպանուածէն կլուած սա ձե՛ր, տրաում, կիսամօքփոտ, զոր զարաւոր տառապանքը մեզմացուցեր է, աւրելով խորութիւնը հոգիկան զիծերուն ու մանրացուցեր անոնց քիթը ինչպէս ամբաւ հզարամատիւնը: Արեմուտքին խորհութիւնը: Զօր ներքել վատարել կը ջանան հարիւր տարիէ ասզին. իրենց հոգիկան նուանումը, նուազումը հակահզարելու իրենց յամա խազին մէջը ու կը զանոնան աւանդական զգայութեանց փրկարար պատուաստին: Աշխարհին ամենէն չքեզ սստանները անկարող են խորտակելու հոգիի նորոգման այն անօրինակ ձուլարանը որ կը կաչուի լազի պատ: Զայն տեսնող մը ալ չի զարմանար այդ ցեղին ուժգին զիմազրուականութեան: Սոզումնի տաճարին սոտքը, քսան երեսուն շատ շատ յիսուն քայլ նըրբանցք մըն է այդ ձուլարանը, սրուն նեզկուկ: Խոզովականն քուրացին մէջ ամէն շարթու կը զարբունի, բուրովին վերանորոգուած՝ ցեղին ոգին, առաջինէն աւելի ամսուր ու միատարրը: Արաւազզին հէքեաթը: Հաւատքի, յամառութեան շարքաշութեան, հզարտութեան ու միծութեան այնքան տպաւորիչ պատկեր մը եւ չեմ հանգիստ արեւելքի ուրիշ մեցարաններուն մէջ: Թուրքին իրենց հզարտութեանը մեզմելու միամիտ պատրաստք: Արաբը՝ քաղցրանալու, հանգչելու, զովանալու պէտք մը մզուած: Քրիստոնեան՝ երկնայնանալու, այսինքն կեանքէն վախչելու կարուով մը տրարուած: Խրայէլին որդիները լացի պատին ասքին կը գտնեն իրենց երազին շշափելի իրականութիւնը, հոգ չէ թէ նուաստ ու գերի, բայց սրուն հօծութիւնը շիւզ մը բան չէ զիջած օտար մշակոյթներուն: Ու աւելին: Արեմուտքին պէտք ու փարթամ ու նըրինի աշկերտները, մարմնասով ինչպէս հոգիով իրենց ցեղին

այնքան հեռացած, զարերու լայնքով մը անջրբարձրաւած, սօր հրաշքին զինովը, քանի մը բարդէի մէջ կը վերապանան իրենց պատկերուն: Աւ Գերմանիային չունչը հոս առած արդիական զինուունը որ իր գիրքերուն պատգամինքին զատուրիչ սրբութիւն չէր ընդունած: Ներքին հզօք շարժէ մը զգրգռաւելով, կը զանէ ինքինքը ետ, վար, երկու հազար տարի իջած ու . . . կուլայ: Դորժաւո՞ր լայս խորհուրդին: — Անկանած անհուն այն տղեղութիւնը, զոր մարդկային լեզուն չի հասնիր պատկերուու: Եարիչար, ծաւնկի՝ սաւնին վրայ, հիւառաւած իրարու, կազմելու համար աշխարհին ամենէն անխարստակելի շլքան, մարդկային կո՞նցը կը շարժէ առանց տեղ փասելու: Անկարուելի է այդ կոյտին նայիլ, առանց խոռոչի: Այդ գլուխիներուն անրարարս պատգա՞մը սակայն: Այդ փակ — որովհետեւ կէսով կոյլը — աշքերուն թարախին ընդուչչին ինքզինքը ազատել ձգոտող նայուած քին անհուն ուժգնութիւնը: Այդ կմախք զէմքերուն ամառածէս ու վշուաւ լարուածքը զէդ երազ: Աւ մանաւանդ հաւաքական աւերակոյտին վրայ բերաններուն անաւոր խռոչնե՞րը, որո՞նք զիս կը տղաւորեն զերեզմանի փասի մը նման, և որոնց խորէն, մրմւնչի մը անզետեղիւ ծուփը, օսար, հեռու, մեղմ ու տարօրէն ցնցող, մինչ սոտքի մնացածներուն ափերէն գիրքի մը իւզ զարձած զիրերը կը փայլին խիստ լոյսին մէջ: Աւ լոյցին ու հոտին, տղեղութեան ու ներքին զեղեցկութեան սա համանուագ յուղումը կը սաստկանայ կիներու երկարուն ու ողբարձան եղանակովը: Կուլան ու կը ծեծեն իրենց քորածածուկ հականները քարէ քար: Եքեզ տիկին մը, հոտաւէս իր թաշկինակին կը յանձնէ իր արցունքը զոր հաւանաբար բերած է էլուայի չուրերէն: :

Այս պատկերներուն մօտ ուժգնութեամբ մը սուարականը կը տղաւորուի զարձեալ արարէն, ոչ Ասուրիոյ և Եզիդոսոսի անկնիք տիխարէն որուն յատիկնաշող զիճերը աւելորդ է հոս մանրամասնել: Ասղինան արա՞րը, նկարէն իր զիխանոցովը, օներու հատակով մը զիխուն զեղեզուած ներմակ վառաւակ: Արմէ զարեկու զըզայ խայտահամակնութեամբը: Ար կը քալէ, մայլ ու զայրացած, զահակրոյս կամ պաշարուած իշխանազունի մը նման: Անոր աշքերէն, ձայնէն՝ աննահանչ այն ատելութիւնը որ անապատային վայրերուն ծորումն է մարդոց հզիկին ներս: Անչ քալեր, այլ կը ծեծէ փողոցը, ու անոր նայուածքը սլաք մըն է, պատեանէն արձակուած չեղը մը զաշոյն Փողոցի մը կեա՞նքը: Ո՞վ պիտի յաւակներ սպասել քու պարզած զզայութիւններու մշտանորագ պատգամը, մանաւանդ այնովիս տեղեր ուր կեանքին կոհանները կը գրմին այնքան ասարաբն գօսիներէ ու կը ծեծախին հակագիր խարակներէ: Մի մոռնաք որ երուասգէմ քաղաքն է հինին ու նորին, աղնեկարանը մարգոց երեք մին կը օնքներուն: Աւ Պակարանը՝ կրկէ՞ս, հզօք ցեղերու և կիրքերու:

Յայց այս կեանքը իր վնասկան կերպըն կալութիւնը կը զանէ այն ուրիշ կեզրոններուն մէջ սրոնք ծանօթ են իր սրբատեղի: Ժայռվրզական զզայնութիւնը այդ վայրերուն վրայ զիզած է ամբաւ հարստութիւնն ու խորութիւնը միլիոններու հզիին: Կարծես ամպարազիծ հեռազգածութիւն մը աշխարհին կարեւոր անկիւններէն հոս փոփազրած է ոյքը, զգացումները, յայզերը բայր անոնց որոնք ապրեցան այս մարդերէն զուրս բայց ամէն օր անգամ մը երազը շնուցին այս տաճարներուն ու անոնց տակ թաղանուած խորհուրդին ու այսօնի սպաստած եղան անոր յափանական կենդանութեան: Ո՞վ է չափեր զազտնիքը օրով կը թթուայ մեր արտաքին տիեզերքը: Ցո՞յն նոյն մատածումով, կը յաւակնի չափած ըլլալ համբան անտեսն հառագայթներուն որոնց մայլ կը քալէ մեր ներքին ափեզերքը: Հզիքանութիւնը, ընազիտութիւնը զես չեն իսկ սկած: Այնքան ընզարձակ է մեզ կրկնակի պարուրող խօսուազը:

Մեռելի մը վրայ արցունք մը կէս զարուի կեանքը կը պատմէ տեսնել կրցողին:

* * *

Այդ սրբատեղիները հզօր իրենց թելազրականութիւնը կը զանէն ամէն մտքի վրայ, նոյն իսկ ամենէն աւելի այն մտքերուն օրոնք կը խորին զտած ըլլալ իմացական հաւասարակըշութիւնը մը, ժխտական խարիսխներով: Նոպատակէս զուրս է ծանրանալ զզացական այն խորունկ իրականութեան ալ որ հոս այցելող արուեստագետներուն ներչնչած է մեծ ու զեղեցիկ զորեր: Զուրս սեղը չէ որ անուն մը, պատկեր մը զարերու զզացումներուն առանցքը կը զառնան, ըստեղեկու չափ մարգելութեան ամենէն հզօր մէկ քանի խոռվիները: Ներքումը, ուրացումը, չեն կրնար հզարամանալ, ու անսեւսել անուն ուժգնութիւնը այդ զզացումներուն օրոնք անզրագոյն քչաններէ սկիզբ առնենուն հակառակ, տակաւին յայօր անհամար սիրուեր խորչիքի, լարումի, երկնային սուզումի տաղաւարներ կը հանդերձն: Աւ զես չէ պարտուած մահը սրպէսզի անոր նեկայ սաղաւարանները — պատկերը նկատի ունի աղօթավայրերու գմբէթները — պարպուին իրենց խորհուրդին: Ներքին իրականութիւնը զես հացն է տառապող մարգելութեան: Ամէն զար, իր տարողութեան չափով պիտի նետէ միջոցին վրայ քարէ իր երազները օրոնք բ այդ ներքին իրականութիւնը, աւելի հասկնալի տարազով մը՝ հաւասարքը արգուս կ'արձանացնեն: Չեմ վիճիր այդ զզացումները կողմէ արուած բիւրուոր տարբերակներուն տեղի կամ անտեղի արձեքներէն: Ատիկա գործը ըլլալու է ուրիշներու:

Իմ փափա՞քը՝ սկեռումն է քանի մը զզայութիւններու, իրենց մերկութեան ու անկեղծութեան մէջ, օրոնք արթնցան ներս, երբ մոռայ այդ կամարներուն ներքեւ, կամ մնացի երազկատ բացավայրերուն առջեւ, — ամէնքն ալ պատմութեան, աւանդութեան պատմուածուով:

զգեստաւոր : Մոռնալու չէ որ այս երկիրին մէջ ըրութիւնը կանակները մորհնի չաւնին : ոչ ալ չէնք չորսը ժառար, բայց զէօպի երկիրը յարդարուած տեսակ մը աստիճանները կը թափն ուրանց վրայէն երեակայութիւնը չես գիտեր ինչպէս համբար կը հանէ հօգինները : Այս զարձեալ մոռնալու չէ որ Երուսաղէմի պատմական մասը քաղաք մը չէ այլ հօնայ գերեզման մը : Հան տունները կ'ընկղմին գետնին ներքի ու կեանքը սպասում մըն է : Այս ծավեղերքէն մինչեւ Անդ - Յորդանանի չէկ ամայութիւնները հոգը գեռ կը տրափէ հետքերովը աստուածային քայլերան :

Պիսի չնկարագրեմ տաճարները առանձին առանձին, ատիկա բրած են խզ ճամփա ու մեծ զիտուններ։ Աչ ալ քննարական գեղութեներով պիտի պատմեմ այն ոսկի ամօղը որ բացուեցաւ իմ մէջ, քարեն ու խունկեն անդին, տառապանքեն ու մարգկային յիմարութիւններեն անկախ, զեսպի հեշտագին սուզութեները, իրականութիւննեն փաթելու ու նիւթեն զերծուելու այնքան ստուփիչ զգացութեներով։ Բարձրաթուիչ քերթուզներ տուած են առարիկացումը արդ սարսուաներան։

Այդ սրբավայրի բուն խրայտառուկ գեղեցկաւ-
թիւնը պայմանաւոր է զիձէն, զոյնէն, հարկա-
ռակն վեր, սատր բանով մը: Ալբուեստին այս հիմ-
նատարրեց, այդ կառայցներաւն մէջ, զմնակօ-
րէն կը հասնին հակազիր արգիւնքներու: Քաղա-
քական մրցութիւններ անգործմաննիվ կերպով
վիրաւորած են անսոնց օտիկնիկ ներգանակու-
թիւնը, խորչերու, մէջ ի մէջ վրաններու վերա-
ծելով զմբէթիւններուն ներքե խոնարհող խաղա-
զութիւննը միջացին, որ միասարր ազօթառեղի-
ներուն վեհութիւնը կ'ապահովէ ու աչքն ու հո-
գին կը լիցնէ հաւասարապէս: Կարգի, դաշնակու-
թեան, համաշափ ընդլայնումի զգայութիւններ —
զասական արուեստին մէկ քանի մեծ սարազե-
լինները — մի ժնառուք անսոնցն ոչ մէկուն մէջ: Այս
մարզին վրայ անսոնց տկարութիւնը, — ու-
րիշներ պիտի ձգէին՝ մեծութիւննը — իր պատ-
ճառ ունի թաքուն զօրութիւններ, աւելի մեծ
քան անսոնք որոնք այսօր, օրինակի մը համար,
հարիւրյարկին կառայցներ կ'ամբարտակին նոր
աշխարհի մէկ երկու քաղաքներու մէջ: Ճարտա-
րապետութիւնը որ այնքան ազգայինն է բոլոր
արուեստներուն, ըստել կ'ուզեմ այնքան հարազա-
տորէն կը յայտնարերէ տրուած ցեղի մը հոգին,
հոս զուրկ է այդ կերպոյն առաքինութիւննեւ: Աւելի
իտիւնութիւնը, — նակառակի իրենց թիւնն ըազ-
մութեան, թերեւ ալ տեղողութեան մէջ իրենց
իրարու մերձաւորութեան, անսոնք չեն կրնար
մոքի մէջ կերպազրել վիճակ մը որ — նկատի
չունիմ կրօնականը — զիմազգի ունենայ: Այցե-
լեցէք Փափրէի մզկիթիւննը ու զուք պիտի տպա-
ւորուիք հզօր այն միութիւնն որով այդ կա-
ռայցները մէկ զզացումի, մանաւանդ մէկ ցեղի հո-
գեխոյանքը կը պատմեն ու իրար կը լրացնեն: Պայոս մէջ Ա. Սաֆինայի տաճարը, անհունազկ ս
անհատական, տաճկնալէն վերջն ալ չէ կարոնցու-
ցած արքենի իր խառաւթիւնը, նոխութեան մէջ
ժուռեկալ իր հզարաւութիւնը, հզիններուն վրայ

զաման, զրեթէ բարբարոս այն տիբակալութիւնը որ արեւմուռքին ու արեւելքին նախկան զապահակը եղաւ այդ ժաղավարքին մէջ է՞նչն է որ առանց ոճի կ'ընէ երտուաղէմի քրիստոնեայ սրբագրութիւրը : . . . Անշուշա այն տաճարները որոնք Ս. Յաւուրիւն, Ս. Ասուածածին, Ս. Յակով, Ս. Խնուշի կը կոչուին, կնիքին տակն են մասցած երկրին քաղաքական ճակատագրին : Հայուանարքի ու գերութեան մէջ ապրելու կանչուած այդ կառայցները պարտազիթ համեստութեամբ մը կը սրօգին իրենք զիրենք խոլամին նախանձէն ու բանութենէն : Անշուշա, անոնք գործն են ցեղի մը, շրջանի մը : Բայց որո՞ւնը : Գտուար հասկը-նալի ճնշումի մը տակ որ միլիոններով հոգիներու ընան է թերեւ քարին կամ ոճին վրայ, անոնք կորոնցցցացած են արգեօք իրենց անհամականութիւնը, հագնելու համար նկարագիրը կուն-քին որ անզին Ասիս և Եւրոպայի մէջ կը զար-գանայ տաւելապէս նման մզումի մը անձնա-տուր, արտաքին ինքնացումն աւելի, նզատա-կը հետապնդելով աղդերու համածուլումին, միակ ու մեծ զգայնութեան մը ծացը : . . . Միւս կող-մէն ծանօթ իրողութիւն է որ սրբանելիները, մանաւանդ անոնք որ մեծութեան պարտուակէն կը ձեռին, ու հոգեկան մեծ ուժերու համազրու-մը կ'ընեն, արքաներու, իշխանազաններու ձե-ռակերտներ ըլլալուուն չափ ու թերեւ աւելի ալ-հոն' շնոր, բիւրեղացու'մը, մարմնացումն են ժո-ղովրդային հուծերու զգայնութեան, այն անզի-մազքելի սուցքին սրավ ցեղի մը սիրտը այզգօւնի ցեղինը կ'ասարկայէ միջոցն ի վեր : Ա՞ր շա-լակները կրած են քարերը ար չէնքերուն . . . Երուաղէմը ձայրագաւառային քաղաք մըն էր Բիւրգանցական կայսրութեաննակը ընական շրջանին ու ատով՝ ենթակայ յարձակման մզձաւանչին : Կ'անցնիմ արագ պատութեամբ թերազքելի ընդ-հանրացումներին բայց կը կենամ այդ քաղաքին զրեթէ անընզմէջ զերութեան որ արտևոտ տկա-րացնազ եթէ ոչ սպաննող տիբական աղդակը կը նկատաի, պարտուած ժողովուրդներու զիսուն :

Ո՞ւր, աղջային դանդուածը, այսինքն անմահ խմբը բոլոր մեծագործութեանց, սաեղանումներուն։ Ասիկա զականած է այս քաղաքին։ Մի մոռնեաք թէ նոյն ասոնքն անիկա սատանն է այդ արուեստին սիսերիմ թշնամի ուրիշ մատյանութեան մը։ Աշխարհի ձագերին գաղթական հաղեստանք մը զմնզակ պաշտօնը ունի հակակշանելու այդ ասելութիւնը, պահպանելու համար իրը։ Քաղաքական վերիշարումներու թօնաւորնին մ.ջ., կրօնական միաբանութիւններ, մանաւանդ լատինն ու յօյնը այդ սրբավայրերուն տիբակալում կը հետապնդեն կարելի ամէն փոքրութիւններով։ Աշխարհիկ նոգասակներու այս գերիշխանութիւնը արհամարնելի իրազութիւն մը չէ հոս, ինչպէս ցեղային տարրին տարսաւութիւնը։ Վեհասականութեան, զէմքի, մարմինի սա պահանջ այս տաճարներուն վրայ հաւանաբար կը կապուի ուրիշ հանգամանքի մըն ալ։ Անոնք ուղղուեցան հրեային ու արարին ցաւովն ու քըրտմինքը երբ կը կառուցուեին։

Առ միւս կողմէն, ծագումի առ պայմանը չի ներգործեր նաև չէ զաքացնող, օտարացնող առ ընդհանրականութեան մէջ որ այդ որբատեղիները կ'ընէ բաժան բաժան, առանց ազգային կուբը, եթէ նկատի շատանքը միւս նոյն բաժան իրական արդիւնքը որ վկայութիւնն է զարաւոր կիրքերու: Այդ առաջարներուն մէջ կուն ու առելութիւնը իրենց ասպարեզը ըրբն ուրիշ ոչ մէկ անգամ տեսաւած յամառութեամբ, ուժգութեամբ կանքեց մը փոխելը անոնց սրբաշունչ կամարներուն ներքի զուռ կը բանայ կադ ու բախումի, մինչեւ իսկ արթոնի: Երեք զաւանութիւններն ալ իրարու վրայ լարուած աչքեր կը պահեն տաճարներուն պատերուն ներսը ու մշտագոստառան զիրոր որդքատեր անմիջապէս որ մէկուն լուսարար որբապղծութիւնը գործէ մամ մը փոխելու պատկերի մը առջեն:

(Անայելը բայոր բիւլի)

6. ՕՇԱԱԱՎ**Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ****ԶԵՐՆԱԴՐՈՒԹԻՒՆ****ՉՈՐՍ ՆԱՐ ԱԲԵՂԱՆՆԵՐՈՒ**

Աւարտած ըլլալով իրենց ութամեաց զպրոցական ընթացքը, և զնահատնի յաջողութեամբ պատրաստած լինելով իրենց պարտագրուած աւարտական զրութիւնները, Վարդավառի տօնի կիրակին, 15 յուլիսի՝ ըստ Հին Տոմարի, Ա. Սթոռոյ Մայր Տաճարին մէջ քահանայական աստիճան և Վեղարի օրհնութիւն ստացան, Հաստատութեանս Ընծայարանի Բարձրություն գասարանի չորս Մարկաւագները. Հրանդ Մինստեան, Մարգիս Աւետիսիսեան, Բարգէն Թումայեան և Կարապետ Կրճիկեան:

Ընծայեաները յատենի Տնօրէն Ժողովոյ շաբաթ մը առաջ յայտնած լինելով իրենց ինքնակամ յօժարութիւնը՝ ընդգրկելու կուսակրօնութեանլուծք հաւատարմութեամբ ծառայելու Ազգին, Եկեղեցին և այս նուիրական Տան, քանի մը օր վերջ ևս իրենց զրաւոր յանձնառագրերը մատուցած էին նորին Ամենապատուութեան, որ գոհութեամբ և սիրով ընդունած էր անոնց ինքնանուէր ընծայաբերութեան այս ուխտը:

Հաս վանական կանոնաց, ձեռնազրութիւնը կատարեց Ա. Պատրիարք Հայրը, Խրառութակութեամբ Լուսարարապետ Տ. Մերոպ Մրացանի: Թէ՛ կոչման վեհաչուք արարողութիւնը՝ շաբաթ երեկոյին,

թէ՛ ձեռնազրութեան աստուածային խորհուրդը՝ կիրակի առաւատուն, ի ժամ Ա. Պատրարքի, և թէ՛ վեղարի օրհնութեան սրտառուէ կարգը՝ կիրակի երեկոյին, կատարուեցան նախորդ ձեռնազրութեանց բավանդակ չքեզութեամբ, զգացումով և պատկառանքով: Հոծ բազմութեան մէջ, որ կը լիցնէր Տաճարն ու զասը, այս անգամ ուշագրաւ էր ներկայութիւնը բազմաթիւ յոյն վարդապետաներուն, և մէկէ աւելի հայկացնէր և լատին կղերականներու:

Բնծայեալներուն՝ աշխարհէ հրաժարմանը կրօնի և եկեղեցւոյ նուիրման ձեռամբարձ հրապարակային ուխտը, մարմնոյ կեանքին մեռելութիւնը նշանակող փիլոնին զգեցումը՝ ձեռամբ իրենց հոգեցնողին, ինչպէս նաև Ա. Հոգւոյն զրումը խորհրդաւորող Օծումը սրբալոյս միւսոնով՝ զորձեալ որցունք խլեց ամենուն աչքերէն, ձեռնադրութիւնն, ձեռնազրութեաններու և բոլոր ներկայից տալով հոգեսոր յուզումի սարսուսներ:

Ա. Պատրիարքը, օծման պահուն, փոխելով չորսին ևս անունները, Հրանդ Մարկաւագը կոչեց Տ. Պարոյր, Մարգիս Մարկաւագը՝ Տ. Յուսիկ, Բարգէն Մարկաւագը՝ Տ. Պասկ, Կարապետ Մարկաւագը՝ Տ. Միւռոն:

Ապա զգածուած հոգւով խօսեցաւ քարոզը. Նոյնութիւն մը ցոյց տուաւ նախօրուան տօնին և ձեռնազրութեան խորհուրդներուն միջեւ: Բաւ թէ Պայծառակարպութիւնը Յիսուսի կեանքին այն պահն է: ուր անիկա ամենէն աւելի պայծառօքէն ունեցաւ իր Մեսիական նկարագրին ըմբռումը, ինքինքը Մովսէսի և Եղիայի հետ հոգեկան հաղորդութեան մը մէջ զգացած պահուն, աղօթքի միջոցին: Հեռնադրութիւնը ևս, ըստ, Աստուծոյ պաշտօնէին համար՝ կեանքի այդ վայրկեանն է, ուր անիկա պէտք է յատակօքէն ունենայ իր կոչումին զիտակցութիւնը: Հանրային ծառայութեան կանչուած մարզը, յարեց, կրնայ իր մէջ յառաջ բերել ինքնանանաւութեան այդ վիճակը, երբ կարենայ, Աստուծոյ հետ ներքին զէմյանդիմանութեան լոյսի մը մէջ, իր հոգւոյն խորը արթնցնել ցեղին և կրօնքին ամենէն մաքուր տիպարները: Մովսէս օրէնքն է, այսինքն պահպանողականութիւնը. Եղիա՝ նախանձայութութիւնը, այսինքն ազատականութիւնը: Աւ բարի և մեծ զորձիներ հանդ